

**Բանավէճը Կը Շարունակուի  
ՄԵԼԳՈՆԵԱՆՑԻՆԵՐ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ ԿԸ ՅԱՅՏՆԵՆ ՄԵԶԻ**

**Մելգոնեանի հարցի կապակցութեամբ Պր. Կարպիս Քէշիշօղլուի սրտցաւ նամակով ստեղծուած բանավէճը մեզ բաւական հեռու տարաւ: Բայց կը կարծենք թէ օգտակար բանավէճ մըն է այս: Վերջին օրերու մեր հրատարակութիւններուն փոխարէն արտասահմանի Մելգոնեանցիներու անունով Պր. Ժիրայր Մակարեանի ստորագրութեամբ ստացանք շնորհակալութեան ելեկտրոնիկ-նամակ մը, զոր կը հրատարակենք ստորեւ:**

**Սիրելի Պր. Խմբագիր,**

**Մենք՝ Մելգոնեանի «Մելգոնեան Ֆոր Էվըր Կազմակերպութեան» անդամներս, կը կարդանք, կը բաժնենք, կը գօրակցինք եւ կը վայելենք համացանցի վրայ ձեր արտայայտած գաղափարները: Մենք ձեզմէ աւելի լաւը պիտի չկարենայինք ըսել քան ինչ որ դուք ըսիք Տիկ. Լաուրա Յովսէփեանի ձեր պատասխանին մէջ: Դուք շատ լաւ գիտէք թէ մեզի համար որքան կարեւոր է պահել Սփիտքի մեր վարժարանները: Այդ Տիկնոց պարագան անյոյս պարագայ է: Բնաւ չեմ բաժներ անոր կարծիքները եւ հիմա չեմ ուզեր ժամանակ վատնել վաստելու համար որ մենք աւելի լաւ հայեր ենք պարզապէս անոր համար որ մենք Մելգոնեանցիներ ենք: Յիսունական բուականներուն երբ կ'ուսանէի Մելգոնեանի մէջ, ունէի Խսթանպովէն եւ ուրիշ երկիրներէ ժամանած ընկերներ ու բարեկամներ: Մելգոնեանը կամուրջ մըն է աշխարհի բոլոր երկիրներու հայ մանուկներուն միջեւ:**

**Մելգոնեան վարժարանի առաքելութիւնը գերոյի պիտի վերածուի եթէ ան փոխադրուի Երեւան: Ան պիտի դառնայ ուրիշ սովորական դպրոց մը, որ ոչինչ պիտի կարենայ աւելցնել Հայաստանի մէջ արդէն առկայ կրթական եւ մշակութային հաստատութիւններու չափանիշներուն վրայ: Ասիկա Բարեգործականին համար միմիայն պատրուակ մը պիտի ըլլայ որպէսզի Մելգոնեանը ծախէ ու փոխարժէքը գրպանէ:**

**Տիկ.** Լաուրայի նման մտածողներուն ուղին «կորուստի ուղի» է: Հայաստան բնաւ իր օգնութեան ձեռքը չերկարեց Սփիտքին: Մենք վերապրողներ ու պայքարողներ ենք: Հայաստանի վիճակը ի՞նչ կ'ըլլար եթէ ան Սփիտքը չունենար:

Ամէն պարագայի ուզեցի քանի մը տողով շնորհակալութիւն յայտնել ձեզի ձեր ցուցաբերած ուշադրութեան եւ մեր Արեւմտահայ ժառանգութիւնը պահպանելու հարցին ձեր բերած նպաստին համար:

**Անկեղծօրէն**

### **ԺԻՐԱՅՐ ՄԱԿԱՐԵԱՆ**

\*

**Մեր աշխատակից Պր. Կարպիս Քէշիջօղուէն եւս ստացանք երկարաշունչ նամակ մը զոր կը հրատարակենք փոքր յապատմներով.**

\*

**Յարգելի Խմբագրութիւն,**

**Պուէնոս Այրէսցի Տիկին Լաուրա Յովսէփեանին գրածները զիս կը մղեն հետեւեալ խորհրդածութիւններուն.-**

Տիկին Յովսէփեանը կարծեմ, վերջին տասը տարիներու մէջ աշխարհի փոփոխութենէն, կլոպալիզմէն լուր չունի: Տակաւին քէպապ, սու պէօրէդի եւ պազլավայի մասին կը խօսի...: Աշխարհը ո՞ւր կ'երթայ, մեր հայերուն մէկ մասը տակաւին ո՞ւր մնացած են... Ասիկա շատ ցաւալի է: Այսօր անգերէնը կը տիրապետէ աշխարհի մէջ: Մելգոնեանի պէս լաւ համբաւ ունեցող կրթական օճախ մը փակելը «ոճիր» մըն է մեր մշակոյթին համար: Տիկինը կը մոռնայ որ Սփիտքի հայ գաղութները, լաւ պատրաստուած, բարձր ուսում առած հայորդիներու պէտք ունին:

Հայաստանի համալսարանները, վերջին տարիներուն կորսնցուցած են իրենց մակարդակը: Յաւալի է որ, օրինակ, Ամերիկահայերուն մէջ ալ բարձր ուսում ստացողներուն թիւր այնքան բարձր չէ: Մերինները կը նախընտրեն շուտով դրամ շահիլ եւ կամ բանալ պէնզինի կայաններ, ոսկերիչի խանութներ, զգեստի մաքրութեան կայան, որոնք աւելի շահաւոր կը նկատուին: Եթէ քիչ մը իրենց շուրջ նային, պիտի տեսնեն որ Ամերիկա նոր գաղքած Չինացիներ, Վիերնամցիներ ինչպիսի յաջողութեամբ կ'աւարտեն Ամերիկեան

համալսարանները: Այս պատճառաւ շատ լաւ պիտի ըլլար որ Մելգոնեանք համալսարանի մը վերածուէր:

Հայաստան արտասահմանի հայորդիները ընդունելէ առաջ, արտագաղթը բող կեցնել ջանայ: Ո՞ւր են մեր շրջանի կարեւոր ուղեղները: Նոյնիսկ Թոքիոյի մէջ աշխատող Հայաստանցիներ կան: Աւտրալիա, Նորվեգիա, Շուէտ, նոյնիսկ Ալասքա են Հայաստանցիները: Եթէ Հայաստանի պայմանները լաւագոյնն են Սփիտքի հայորդիները ընդունելու համար, ինչո՞ւ Հայաստանցիները իրենք զիրենք դուրս նետելու համար ամէն միջոցի կը ձեռնարկեն:

Յարգելի Տիկինը պէտք է գիտնայ որ այս տողերուն հեղինակը իրմէ ալ աւելի «ազգասէր» է եւ Հայաստանի բարգաւաճումը կը ցանկայ....: Բայց ան նաեւ իրապաշտ է այսօրուան կացուքեան վերլուծումը ընելու համար: Հայաստան տարիներէ ի վեր օգնութիւն կը ստանայ... Եթէ Սփիտքը օգնութիւններու առաջին օրերուն, 1991ին, նուիրատուութիւններուն հաշիւը պահանջէր, վստահ եղէք որ Հայաստան այսօր շատ աւելի լաւ վիճակի մը մէջ պիտի ըլլար եւ իր պարտականութիւնները լիովին պիտի կատարէր որպէս երկիր մը որուն ստացած նուիրատուութիւնները շարունակ կ'աւելնան: Այսպէս՝ Սփիտքին հետ աւելի լաւ երկխօսութեան մը մէջ պիտի ըլլար:

Չեզի օրինակ մը տամ: Երեք Պալթեան երկիրներ, Էսթոնիա, Լիթվանիա, Լաբվիա, նոյն տարին իրենց ազատութիւնը ստացան եւ անմիջապէս իրենց դրները բացին Պալթեան «տիհասփորա»յին, որ Շիքակոյի մէջ համախմբուած էր: Նոյնիսկ անոնցմէ մէկուն նախագահը Շիքակոյէն եկաւ...: Նոյն բանը ըրին Լեհերը: Այսօր այդ երկիրները Եւրոպական Միութեան անդամ դարձած են եւ ցոյց կը տրուիմ որպէս մէկմէկ տիպար ժողովրդավարութեան:

Հայաստան ի՞նչ ըրաւ: Մենք ամէն բան գիտենք, դուք միայն դրամ դրկեցէք, մենք անկախ երկիր մըն ենք եւ մեր գործը գիտենք, ըսաւ:

Խորհեցէք որ այսքան հարուստ Սփիտք ունեցող երկիր մը չկրցաւ իր Սփիտքը սիրաշահիլ: Թրքական անցագրով մէկը այսօր կրնայ առանց վիզայի երթալ Ատրպէյճան, Ղազախստան: Բայց նոյնիսկ Ամերիկահայը պէտք է վիզա առնէ Հայաստան երթալու համար: Խնդիրը եթէ վիզայի դրամն է, անիկա կրնան գանձել Երեւանի օդակայանը, ինչպէս կ'ընեն Պուէնոս Այրէսի մէջ: Մենք

տակաւին պարզ մանրամասնութիւնները չենք կրնար կարգադրել եւ ուրիշներէն օրինակ առնել...: Եթէ քննէք Խարայէլի եւ Հրեայ «տիասփորա»յին յարաբերութիւնները, կը հասկնաք թէ ինչ ըսել կ'ուզեմ: Հեռու երթալու ալ պէտք չունիք, Պուէնոս Այրէսի հրեայ գաղութը ուսումնասիրեցէք, կը հասկնաք թէ ինչ կ'ըսեմ:

Երանի՝ թէ ձեր երիտասարդները չստիպուէին Հայաստան ուսանելու երթալու համար քեպապ վաճառել: Գաղութ մը ուր կայ Էօրնէքեանի (որուն ծանօթացած էի, Արժանթինի օդակայանները առնելէն առաջ) եւ քանի մը մեծահարուստ ազգային բարերարներ, գաղութը այդ մեծահարուստները համոզելու էր «Փօնտ» մը հիմնելու համար:

Հայ գիրերու 1600 ամեակը կը տօնենք այս օրերս: Փոքրիկ ժողովուրդ մը որ իր գիրերով, եկեղեցիններով եւ արեւմտահայերէնով այսչափ տարի ոտքի մնացած է: Գիրերը եւ մշակոյթը դպրոցով կ'ըլլան: Դպրոցները գոցենք, ամէն մարդ քող Արաւելահայերէն եւ Հայաստանի անընդունելի ուղղագրութիւնը սորվելու համար քող Երեւան երթայ: Ասիկա ծիծաղելի բան մը կ'ըլլայ: Աշխարհի վրայ կրնա՞նք ցոյց տալ այսքան փոքրիկ ուրիշ ազգ մըն ալ որ երկու ուղղագրութիւն ունենայ:

Երկրի մը բարգաւաճման համար «շինիչ» քննադատութիւն պէտք է, որպէսզի դեկավարները իրենց սխալները ուղղեն: Հայաստանը լրիւ ճանչնալու համար չի բաւեր Արմէնիա պանդոկի մէջ բնակիլ, պէտք է երթալ Ղափան, Վանաձոր, Մեղրի: Դարձեալ պիտի կրկնեմ... Ճիշդ է որ աշխարհի քոլոր երկիրներուն մէջ կաշառք կայ... Բայց Հայաստանի մէջ չափը սահմանը անցած է: Պէտք է որ կաշառքը աւելի նուազի, մանաւանդ դպրոցէն, հիւանդանոցներէն սրբուի եւ արտասահմանէն ներդրում ընելու համար եկած գործի մարդոցմէ կաշառք չուզուի: Հայաստան պէտք է որ աւելի «լիպէրալ» երկիր մը դառնայ եւ իր Սփիտքին հետ ձեռք ձեռքի տալով բարձրանայ:

Իբր վերջին խօսք պիտի ուզէի յարգելի Տիկնոց յիշեցնել որ Դպրոցները ո՛չ մէկ երկրի մէջ «շահ» կ'ընեն: Նոյնիսկ աշխարհի ամենալաւգոյն համալսարաններէն մէկը՝ Հարվըրտը ամէն տարի միլիոնաւոր տոլար նուիրատուութիւն կը ստանայ: Դրամ կը կորսնցնէ ըսելով, այսչափ տարուան դպրոց մը չի գոցուիր: Եկէք եւ տեսէք որ Թուրքիոյ մէջ իսկ գործի մարդիկ,

դերասաններ եւ այլ անձեր դպրոց կառուցելու եւ պետութեան նուիրելու արշալի  
մէջ են: Ի՞նչ լաւ պիտի ըլլար եք! մենք Հայերս, քիչ մը ուրիշ երկիրներէն լաւ  
օրինակներ առնէինք: